

ՔԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ

Ե Ս Ա Լ Ի Ք Մ Ը ...

ՏԻԱՐ ՊԵՏՐՈՍ ՀԻՆԴԼԵԱՆԻՆ
Ինձի համար կրած իր անսահման եւ աննաշի
յոզնութիւններուն իբր վերջում :

Ես ալիք մը կեանքի ծովուն
Պահ մը հիմա երեսն ելած
Կը խայսամ սակն այս արեւուն ...
Անուրջ ու աստղ ծոցս առած
Կ'որրեմ շունչովը մեղմ հովուն :

Եւ ալիքներ մօտիկ, հեռուն,
Շուրջս ... մէկը միտք փոխ ի վեր,
Երբեմն ոմանք խարակներուն
Կը զարնըւին, եւ անըսուեր
Կը խառնըւին անհուն ծովուն :

Խարակ մըն ալ — մօ՞ճ քէ հեռուն —
ձամբուն վրայ ի՛մ ալիքին,
Ուր այս օրոճը աստղերուն
Եւ արեւու ոսկի ցոլին,
Պիտի փրփրի իր ընթացին՝ ... :

Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ

